

ւոր հով բանի . ասանկով ամենեխն կենդանական մասունքը ցընդիր . բայց աս բանս ամէն տեղ ու ամէն ատեն ընել ըլլար , մանաւանդ երբոր կենդանիներուն կերածը արմատ ու ջրոտ նիւթեր ըլլայ :

Կ ատերն ալ ախոռէն դուրս կը հանեն , ու մեծ մեծ փոսերու մէջ կը եցընեն , անով խոնաւ կը մնան ու չեն փտտիր . Ի զեր մէկ տեղ մը դիզած պահելուն էն աղէկ կերպը ասէ . կալին մէկ կողմը քիչ մը փորելու , մէկալ ծայրն ալ քիչ մը բարձրացընելու է , անանկ որ դարվար տեղ մը ձևանայ . բարձր կողմին վրայ կը դիզես պարարտութիւնը , քովէն ալ մէկ կորի՝ մը կը բանաս որ անձրեխն ջուրը անկէ վազէ երթայ՝ վարի ցած տեղը ժողվի . իսկ ան փոսին մէջ ժողված ջրով կը նաս արտերը ջրոտել , կամ նոյն պարարտութեան վրայ զարնել՝ երբոր անիկայ կը սկսի չորնալ :

Դիզուած պարարտութիւնը ցած պէտք չէ ըլլայ , չէ նէ ամէն կողմէն օդ կը բանի . շատ ալ բարձր ըլլայ , ապա թէ ոչ շուտ ու չափէն աւելի կը փըտտի ու կայրի : Արակէս զի անձրեն ու չորութիւնը ներս չթափանցէ՝ չորս հինգ ոտնաշափ բարձրութիւր բաւական է . որչափ կարելի է՝ շուք տեղ մը պէտք է ըլլայ , և թէ որ ախոռիդ տեղը յարմար չէ՝ կը ընասքանի մը ծառ տնկել ու անոնց շուքին տակը դիզել : Կ ատ չոր օդերուն պէտք է շաբաթը մէկ երկու անգամ ջրոտել :

Պարարտութիւնը արտերուն մէջ տարածեն ալ շատը այլևայլ ատեն կը նեն : Ոմանք ինչուան որ բոլորովին չի ըրտտի՝ չեն տարածեր : Պարարտութիւն մը որչափ որ չափաւոր խոնաւութիւն ու սաստիկ տաքութիւն ունենայ , այնչափ աւելի շուտ կը փտտի , և փտտելէն ետքը ամէն տեսակ հողի ու բոյսի կուգայ . բայց շատ երկրա-

գործներ աւելի նոր պարարտութիւր կը նախ կաւոտ ու կարծր երկիրներուն համար աղէկ է , որով հետեւ զանոնք կը բաժնէ ու կը տաքցընէ , արմտիքներու չգար , և աւելի գետնախնձորի կը յարմարի :

Ինչ և իցէ ատեն որ պարարտութիւր տարածես , պէտք է նայիս որ ամէն տեղ հաւասար ըլլայ . վասն զի շատ գէշ բաներ կը հետեւին անհաւասար կերպով տարածելէն :

Ինդհանրապէս պարարտութիւնը գետնին վրայ տարածուած չեն թողուր , հապա արօրով իրեք չորս բթաչափ խոր կը թաղեն , երբեմն ալ միայն նոր ծլած բոյսերուն վլր կը ծածկեն :

Մրոշ չենք կը նար դնել թէ արտի մը համար որչափ պարարտութիւն պէտք է . վասն զի աս բանս թէ պարարտութեան և թէ հողին տեսակներէն կը կախուի : Տաք երկրի մէջ պարարտութիւնը շուտով կը փըտտի , անոր համար աս տեսակ երկիրը քիչ քիչ ու շատ անգամ պարարտացընելու է . իսկ ցուրտ երկիրներուն մէջ պարարտութիւնը երկար կը դիմանայ :

Ի յառը մեղուներու վրայ ինչ հոգ ընելու է . մեղը ինչպէս առնելու , մոհ ալ ինչ իերպով հալցընելու ու մերմէջընելու է :

Ի յառը թէ որ տեմնես որ փեթակի մը մէջ շարժմունքը քիչ է , ըսել է թէ մեղը շատցեր է , ուստի պէտք է քանի մը խորիս դուրս հանել . ասով նորէն կը ստիպուին աշխատելու և լեցընելու ան պարպած տեղերը : Երբեմն մեղուները՝ աշխատութիւննին կը ստանայ . աս միջոցին երկրորդական ձագեր ալ կը նան ելլել , որով մեծ կը ուիւ կիսնայ մեղուներուն մէջ : Ի յապիսի կուիւ սովորաբար երկու պատճառաւ կելլէ . մէյմը երբոր թագու-

Հին կըմեռնի , և իրենք ոչ յաջորդ կունենան և ոչ պաշար , ուստի կուղեն ուրիշ փեթակ մօնել . ան փեթակին մեղուներն ալ կըհալածեն զասոնք , կուիւր կըսկսի ու սոսկալի ջարդ կըլլայ : Իսկ թէ որ մեղը ունենան , բերաննին կառնեն ու կերթան ուրիշ փեթակի մը բերանը . երբոր ան փեթակի պահապանները վուրնտեն զասոնք , ասոնք մէկէն իրենց բերնի մեղը դուրս կուտան . հոնտեղի աշխատաւորները կառնեն մեղը , և ան օտարականները ներս կընդունին . այս պէսով առանց կուուի կըմիանան :

Ուէ որ առաջուց իմացուի թէ փեթակի մը թագուհին մեռեր է , պէտք է շուտով նոր թագուհի մը ձարել ձագերէն , կամ իրեք օր առաջ ձգած հաւկիթ կամ որդ կայ նէ՝ մաղովը հանգերձ դնելու է թագուհին կորսընցուցած փեթակին մէջ ու օր մը գոցելու է : Ուէ որ հաւկիթ կամ որդ չգտնուի , մաքուր կտաւով մը գոցելու է փեթակը ինչուան իրիկուն . ետքը շփոթելով զանոնք՝ վրանին ուրիշ տկար փեթակ մը դնելու և մէկտեղ խառնելու է . իսկ թէ ասով ալ ձար ըրլայ ու չխառնուին , պէտք է սպաննել զանոնք ու իրենց մեղը առնել . թէ որ մեղը ալ չունենան՝ գոցելու է փեթակը ու դուրսըքիչ մը մեղը դնելու է . անոնք բերաննին առած՝ մէկիկ մէկիկ ուրիշ փեթակ կըմտնեն , ինչպէս վերը ըսինք , ու անոնց հետ կըխառնուին :

Երբեմն կըհանդիպի որ կըպակսի մեղը հիւթ կամ ծաղիկ . թէ որ կուղես մեղուներդ պահել , պէտք է անոնց կերակուր հասցընես . ապա թէ ոչ պաշար չունեցողները սպաննելու է , վասն զի թէ որ ըսապաննես , կըյարձըկին ուրիշ փեթակներու վրայ և սոսկալի ջարդ կըլլայ : Ուէ որ առաջուց անզգուշութեամբդ աս կըռիւր ելլէ , պէտք է մէկէն ան փեթակին բերանը գոցել՝ որուն վրայ յարձըկեր են , ու յարձակող մեղուներուն քիչ մը մեղը տալով ետ դարձընելի-

րենց փեթակը . նոյնպէս գիշերն ալ քիչ մը մեղը դնել դիմացնին :

Ուղուներուն փեթակը փոխելը կըլլայ յուլիս և օգոստոս ամիսներուն մէջ , երբոր գիտես թէ լեցուեր է փեթակը , վրայէն զարնելով կըթօթվես , վար կըձգես թագուհին . ետքը մեղուներն ալ շփոթելով վերէն մեղը մէկ քանի խորիսին կըվերցընես , ու պարապ խոր ծածկութով մը կըծածկես . ետքը վարի կողմէն ալ մեղուները դէպ ՚ի վեր ան պարապ տեղը կըհալածես , քանի մը խորիսին ալ անկէ կըհանես : Աս գործողութիւնը որշափ կարելի շուտ ընելու է , ու առանձին շուք կամ մութ տեղ մը , ու միշտ փեթակին ծակը քարով մը գոցելով : Իսկ մեղը հանելու ժամանակը ձագերը ելլէլէն վերջն է . միայն թէ օգը գէշ ըլլայ :

Իսկ թէ որ մէկ կտորէ է փեթակը , երկու կերպով կրնաս մեղը առնուլ . մէյմը վրան քակելով և ուզածիդ չափ մեղը վերցընելով . թէ որ երկիրդ առատ է , կրնաս քիչ պաշար թողուլ մեղուներուն , և ձմեռը զանոնք պտղեղէններով , ու եփած պտղի ջրով պահել : Երկրորդ կերպ՝ մեղուները սպաննելով՝ թէ որ չես կրնար պահել . վասն զի մեղուները խիստ շատ պահելովդ շատ անգամ աւելի զեն կընես քան թէ շահ :

Պէտք չէ ձագի մեղը հիներուն հետ խառնել . վասն զի ասիկայ շատ լաւ կըլլայ , աւելի ճերմակ ու ախորժելի , որովհէտեւ մէջը ամենեւին որդ՝ հաւկիթ կամ բարակ մաշկեր չեն գտնուիր . ինքիրմէ մոմին մէջէն կըվազէ՝ թէ որ գլխիվար դնես , բայց մոմով ալ կուտուի : Իսկ երկրորդ տեսակ մեղը նօսր կտաւէ կանցընեն աղէկ մը սխմելով . ան սխմածն ալ , որովհէտեւ դեռ մեղը կըմնայ մէջը , կըդնեն խալկինի մը մէջ թէթէ կըրակի վրայ , այնչափ որ մեղը ամոմը չհալի բայց միայն կակղնայ , որ շաղուելով կըսիսեն ու մէջի եղած մեղը կըհանեն . ասիկայ տաշտի մը մէջ

կրկեցընեն որ դիրտը տակը իջնայ, ու վրայի կապած փրփուրը կըհանեն: Ո)և որ շաքար դարձած թափանցիկ մեղր ալ ելլէ՝ ան ալ պէտք է առանձին զատել:

Ա՞ղը հանելէն վերջը մոմոտ դիրտը լեցուր խալկինի մը մէջ. կէսէն աւելի՝ 40 կամ 50 աստիճան տաքութեամբ ջուր դիր վրան, այնչափ որ առանց թափելու կարենաս խառնել, թէ որ ջուրը դուրս թափի, պակսեցընելու է կրակը, իսկ թէ որ մոմը սկսի վեր ելլել սաստիկ թափելու չափ, պէտք է վրան քիչ մը պաղ ջուր լեցընել, ինչուան որ այսպէս մեղրամոմը հանելով զատուի աղտէն, ետքը լաթէ մը կանցընես, ու քիչ մը պաղելուն պէս ջրին մէջէն կըժողվես որ բաւական մաքրուած կըլլայ:

Ա՞մը Ճերմկցընելու համար աս դիւրին գիւտը հնարած են մոմագործները: Ա՞սանցըի՝ վրայ առած գլան մը ունին, որ ինչուան կէսը ջրին մէջ է՝ մասնաւոր աւազանի մը կամ ո՛ր և իցէ տաշտի մէջ. Ետքը մեղրամոմը խալկինի մէջ տաք ջրով հալեցուցած կամաց կամաց կըվազցընեն գլանին վրայ, ու մէկ կողմանէ գլանը կըդարձընեն. ասով ան կաթած մեղրամոմը շերտ շերտ բարակ կտորներով կիյնան ջրին մէջ. անոնք ժողվելով արեգական ու առաւօտեան ցողի մէջ կըփըռեն լաթերու վրայ. թէ որ ցող չիջնայ՝ ջուր պէտք է ցողել: Ա՞ գլանէ անցընելու գործողութիւնը կըկրկնեն, ու քանի մը անգամէն կըլլայ Ճերմակ մաքուր, բայց քամիի ու փոթորկի ատեն պէտք չէ դուրս թողուլ փուած մեղրամոմը, ապա թէ ոչ, աւազ ու փոշի կըլեցուի վրան: Լարելի է նաև շուտ մը Ճերմկցընել մասնաւոր քիմիական գործողութէ, բայց մեղրամոմը գէշ հոտ կուտայ վառելու ատեն, և աղէկ ալ չվառիր:

1 Մէւ:

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ԱՀԱՄԱԳՐՈՒԹԻՒՆ

1 նորբայի սուրբ Պօղոս եկեղյութիւն:

1 Ո՞ւ ՑՐԱՅԻ մայր Եկեղեցին, որ Պօղոս առաքելոյն անունովը շնուած է, քրիստոնէութեան երկրորդ տաշարը կըսեպուի Հռոմի սուրբ Պիտրոսէն ետքը. բայց աս բաղդատութիւր Ճարտարապետական ձեւին կողմանէ միայն հասկընալու է, որ յունական ու հռոմէական ոչէն բաղդրուած է. ապա թէ ոչ, միջին դարու փառաւոր Եկեղեցիները շատ աւելի հոյակապ ու գեղեցիկ են. ինչպէս կոստանդնուպօլսոյ Այա Առաքիան, Ա ենետիկի սուրբ Ապարկուր, Ա իւլանի Ա եննայի Ա ենայի Փիղայի մայր Եկեղեցիները, և այլն:

Ա Եկեղեցւոյն Ճարտարապետ եղած է Ա բեն անունով անգղիացին. շնչնքը սկսեր է 1672ին, ու 1710ին լմնցեր է. Ա բեն շնչնքին առջի քարը դրեր է, և իր որդին վերջինը: Ա սոր ձեւը յունական խաչի ձեւ է, ֆրեկութերութերը՝ երկայնութենէն կարծէ, և բոլոր Եկեղեցին իրեք բաժնուած է՝ այլ և այլներս մտած մատուռներով: Արկայնութիւնը արևելքէն արևեմուտք՝ 570 իտալական ոտք է, իսկ լայնութիւնը 311, մէկտեղ առնելով գրսի կիսաբոլոր գաւիթներն ալ որ խաչին թեւերուն երկու ծայրերն են: Ա էջտեղը մեծ գմբէթ մը կայ՝ բարձրութիւնը 33 ոտք. գմբէթին ներսի կողմի տրամագիծն է 100 ոտնաչափ, գրսինը 145: Ճակատը երկու տեսակ Ճարտարապետական կարգով շնչնած է, մէկը կորընթեան, մէկալը խառն. և Ճակատին երկու կողմը մէյմէկ զանգակատուն կայ, զանազան սիւներով բուրգերով ու գեղեցիկ քարերով զարդարուած.